

Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճեններ և տպանաժառն նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

ՎԱՐԴԱՆԱՆՅ ԴԱՏԸ

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Պարեց
Մ. Յ. Գևառեսն

Արտօնութիւնը վերապահուած է
Եղեմի

Հայ Երիցական Եկեղեցւոյ կանոն Օժանդակ Ընկերութեան :
Եղեմ, ՔԱԼԻՖՈՐՆԻԱ.

1926

Տպար. «ՆՈՐ ՕՐ»-Ի Ֆրեզմո, Քալ.

891. 99
9 - 70

ՎԱՐԴԱՆԱՆՑ ԴԱՏԸ

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Ա. ՏԵՍԱՄԱՆ

Յազկերտի պալատը ի Տիգրոն: Վարդան, Վասակ, Վազգեն, Գևորգին, Արշաւիր եւ ուրիշ նախարարներ արողութեալ վրայ նստած: Փողը կը հինչէ եւ Յազկերտ երկու սուսերակիր գինուորներէ: առաջնորդուած ներս կը մտնէ, որուն կը հետեւին Միերներսին եւ Պարսկական ժուրմանը:

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Վարդանանց Դատը իրը ողբերգութիւն պատրաստուած է եկեղեցական եւ ընկերական շրջանակներու մէջ ներկայացուելու համար: Նպատակն է ունկնդիրներուն առջեւ պարզել պատկերալից տեսարաններով Վարդանանց պատերազմին բուն հոգին, որ է Քրիստոնէութեան մեր ազգին մէջ պահպանումին համար կատարուած զոհագործութիւնը: Խաղին առաջնորդող դէմքը Վարդան չէ, այլ Շուշանիկ, որովհետեւ թէեւ Վարդան ու իր ընկերները գոհուեցան, բայց գոնէ սա յադեցումը ունէին՝ թէ զէն ի ձեռին ինկան պատերազմի դաշտին վրայ, բազմաթիւ թշնամիներ իրենց սուրով յերկիր տապալելին յետոյ: Մինչ Շուշանիկ առանձինն կը տառապի մութ զնդանի մը մէջ: Հայ կոնջ հաւատարիմ, հաստատամիտ եւ ազգասէր նկարադիրն է որ կը մարմնանայ Շուշանիկի անձին մէջ, եւ որուն նմանները սակաւ եղած չեն մեր ազգային ճգնաժամերու տաեն մինչեւ երէկ:



63464-67

Յազկերտ Հայ նախարարներուն ուղղելով իր խօսքը՝ ես միշտ համակրութիւն ունեցած եմ ձեր ազգին հանգէպ՝ ինչպէս իմ նախայրերս: Մեր երկիրները սահմանակից են, եւ արժան է որ դրացիները խաղաղութեամբ ապրին իրարու հետ: Ահա Վարդան զօրավարը հոս է, կրնայ վկայել թէ զինքը որչափ կը յարգենք: Իր հաւատարմութեանը եւ քաջարութեանը համար մինչեւ սպարապետութեան աստիճանին բարձրացուցի զինքը: Միայն մէկ բան կայ որ սրտին վիշտ պատճառած է: Կիմանամ թէ լքած էք ձեր նախնեաց կրօնքը եւ սկսած էք պաշտել հասարակ մարդ մը եւ զանիկա Աստուծոյ հաւատար կը նկատէք: Այս ժողորութիւնը Հրէաստանէն ծագեցաւ եւ ամէն կողմ կը տարածուի: Չէի կարծէր որ ձեզի պէս մտացի եւ լուսաւորեալ ժողովուրդ մը պիտի իյնար այս օրինակ անհեթեթ խարէութեան մը մէջ:

ՎԱՐԴԱՆ — Տէր արքայ, ինչ բանի կ'ակնարկէք երբ կըսէք թէ խարէութեան մէջ ինկած ենք:

ՅԱԶԿԵՐԾ — Ի հարկէ նազովրեցի Յիսուսի անունով տարածուած խարէութեան է ակնարկութիւնս: Այդ մարդուն համար կըսէք եղեք թէ Աստուծոյ Որդին է: Եթէ Յիսուս Աստուծոյ Որդին է, սիթէ հընարաւոր բան էր որ անիկա իր թշնամիներուն ձեռքը իյնար, նախառուէր, չարչարուէր եւ իրբեւ հասարակ ոճրագործ մը խաչին անարդական մահովը մեռնէր: Բանականութեան տէր որեւէ մարդ պիտի տեսնէ այս կրօնքին հակասական եւ անտրամարանական ուսուցումը:

ԳԱՐԵԳԻՆ — Պիտի թուլատրէիք որ հարցնէի թէ, աէր իմ թագաւոր, գուք իրբեւ հաւատարիմ ուսանող մը Զրադաշտի ինչպէս գիտէք Քրիստոնէութեան պատմութիւնը:

Յազկերտ, ինչ մը նեղուած Հայ նախարարին համարձակութեանը վրայ, կը պատասխանէ. — Մասնաւոր ուսումնասիրութեան առարկայ ըրած եմ այդ կրօնքին ուսուցումները: Յատկագէս բերել տալով քը-րիսունէից գրքերը կարդացնել տուած եմ զանոնք իմ ներկայութեանս: Կը կարծէիր թէ առանց քննելո՞ւ պիտի դատավարտէի այդ դաւանութիւնը:

ԴԱՄԵԳԻՆ. — Բայց, ներէցէք համարձակութեանս, կը տեսնեմ թէ թերի եղած է ձեր ընթերցանութիւնը: Պատմութեան միայն մէկ մասը կարդացած էք: Խնդրոյն միայն տխուր կողմը տեսած էք: Սոր-ված էք մինչեւ Յիսուսի մահը: Բայց ատկէ անդին արձանագրութեան շարունակութիւն կայ: Ապաքէն Յիսուս չարջարուեցաւ, խաչուցաւ եւ մեռաւ եւ թաղուեցաւ, բայց գրքեր կըսեն թէ Ան գերեզմանին մէջ չմնաց, զօրութեամբ յարութիւն առաւ, շատերուն երեւցաւ, եւ քա-ռասուն օր իր աշակերտներուն հետ ասլրեցաւ եւ վերջապէս երկինք համբարձաւ: Յիսուս հիմա կապրի, եւ (ոտքի ելլելով եւ ձեռքը բարձրացնելով) հոն Աստուծոյ աջ կողմը նստած մեզի համար բարե-խօսութիւն կընէ: Անիկա պիտի դայ նորէն մեծ փառքով մեղաւորները դատելու: Այն օրը մեռելները յարութիւն պիտի առնեն, ընդհանուր դատաստան պիտի կատարուի, արդարներուն հատուցով եւ մեղա-ւորներուն պատիժ պիտի տնօրինուի:

ՑԱԶԿԵՐԸ, քէեւ խորապէս խոցուած, ինքզինք կը զապէ, եւ հեգ-նական ժպիտով մը կըսէ. — Մի՛ հաւատաք այդ առասպելներուն: Հը-րէց գրքերը սուտ են: Անոնք սուրբ գրքեր չեն: Պատմութիւնները շննդու են: Միայն մէկ գիրք կայ աշխարհի վրայ որ սուրբ ըսուելու արժանի է, Զէնտավեսթա՝ մեր գիրքը, միայն մէկ կրօնք կայ. ճշմա-րիտ, Դենիմազրէզը: (Մի՛ ըներսէն եւ մոգերը միաբերան, այո, այո, կաղաղակեն):

ԴԱՄԵԳԻՆ. — Նախնի մարտիրոսաց հոգիովը լեցուած կը յայտա-րար է. — Եթէ կը հաւատաք Յիսուս Քրիստոսի մարմնաւոր չարչա-քանքներուն, պէտք է նաեւ հաւատաք Անոր հրաշակերտ յարութեան, միւս անգամ գալստեան, ահաւոր դատաստանին, եւ չարերուն ու ան-հաւատներուն դատապարտութեան:

Յազկերտ բարբոքած ոսքի կելլի եւ Գարեգինը մատնանիշ ընելով զինուարներուն կը իրամայէ. — Կապեցէք այդ թշուառականը եւ դուրս հանեցէք: Յանձնեցէք զանիկա դահճապետին: Պէտք չէ որ ապրի: (Կապելով կը տանին Գարեգինը):

Յազկերտ կը մեկնի, մօգեր անոր կը ենտեւին: Կը մնայ Միեր-ներսի մինակ եայ նախարարներուն ենտ:

Մի՛ ըներսի ինքզինք անոնց բարեկամ կը ձեւացնէ եւ խաղաղա-րարի դերը կատարելու կաշխատի ու կըսէ. — Ինչո՞ւ կը հակառակիք Յազկերտի կամաց, ով հայ նախարարներ: Մի՛ թէ չէք գիտեր անոր յամառ բնաւորութիւնը: Կը վախնամ թէ ձեր այս ընթացքը զանիկա պիտի գրգուէ եւ իրաց վիճակը պիտի վատթարանայ: Ի՞նչ պիտի ընէք եթէ ձեզի դէմ պատերազմ հրատարակէ Մի՛ թէ օտարներ էք ու չէք գիտեր մեր ազգին զօրութիւնը: Մի՛ թէ անձամբ ականատեսն եղած չէք մեր անպարտելի բանակին փառապանծ յաղթանակներուն: Քեզի հետ, ով քաջդ Վարդան, կրկին եւ կրկին կողք կողքի կոռուած ենք արտաքին թշնամեաց դէմ: Ինչո՞ւ այժմ ընդդիմութեան ոգիէն կը տարութիք: Կը փափաքի՞ք ներքին պատերազմ յառաջ բերել: Արդարեւ հայը մեզմէ կը նկատեմ, մեր ազգին մէկ հատուածը, մեր միսէն ու մեր ոսկորներէն: Այս օրինակ չնջին պատճառի մը համար ինչո՞ւ իրարու դէմ սուր քաշենք: Ի՞նչ է հաւատըք, ի՞նչ է դաւանութիւն ըսուածը: Շրթունքներով արտասանուած խօսք մը, այս կամ այն կերպ: Ի՞նչ տարբերութիւն կընէ: Ենթադրելով, ով հայեր, թէ չորս դարեր առաջ մեռած Հրեայ մարդու մը համար ձեր յարգանքը ու պաշտամունքը անկեղծ է, կարծէ՞ յամառիլ, եւ մանաւանդ հրապա-րակաւ յայտարարել, երբ նկատի առնէք այն մեծ աղէտը որ պիտի պատահի պատերազմի մը հրատարակութեամբ: Որովհետեւ կը տես-նեմ թէ այդ պիտի ըլլայ ձեր յամառութեան հետեւանքը: Դուք խո-հեմ եւ իմաստուն մարդիկ էք, վստահ եմ թէ պիտի չուզէք վտանգի ենթարկել ձեր երկիրը, այս օրինակ մսոտի համոզումներու համար: Դիմում կընեմ ձեր լրջախոհութեան եւ հեռատեսութեան, խաղարար քաղաքականութեան մը հետեւիք: Ես կը թելադրեմ որ եթէ չէք կըր-նար հրաժարիլ ձեր դաւանութենէն, առ երեսաւ տեղի տուէք Յազկեր-տի կամաց, եւ արգիլեցէք արիւնահեղութիւնը: Վստահ եղիք թէ հա-մակերպելու քաղաքականութեան հետեւելով պիտի կընաք վերա-դառնալ ձեր երկիրը ողջ եւ առողջ, պատիւներով եւ ընծաներով բեռ-նաւորուած: Արդ ես հիմա պիտի հեռանամ, թողելով ձեզ առանձին, որպէսզի մէջերնիդ խորհրդակցիք, եւ չուտ ընդ փոյթ պատասխան մը պատրաստէք: Մի մոռնաք թէ միայն երկու ճամբայ կայ ձեր առջեւ. խաղաղութեան եւ համերաշխութեան օրհնեալ ճամբան, թշնամու-թեան եւ պատերազմի արիւնաներկ ճամբան: Որմիզդ բարութեան մեծ աստուածը, ձեր խորհուրդները առաջնորդէ ի խաղաղութիւն ընդմէջ երկու աղդաց: (Կը մեկնի):

Հայ նախարարները լուրեամբ մի քանի վայրկեան գետին կը քայիլ:

ՎԱՍԱԿ - Եղբայրներ, ահա կը տեսնէք ինչ դժմէակ կացութեան
մը մէջ կը գտնուինք: Միհրներսէն շատ որոշ բառերով մեր առջեւը
դրաւ երկու ճամբայ - ապահովութեան ճամբան եւ կորուստի եւ քայ-
քայումի ճամբան: Որ ճամբան պիտի ընտրենք, այս է հարցը: Մենք
հպատակ ժողովուրդ մըն ենք: Ինչպէս ուրիշ բաներու մէջ՝ նոյնպէս
կրօնքի մէջ՝ ընտրութիւն ընելու իրաւունքը չունինք: Մեր տէրերուն
կրօնքը մեր կրօնքն է: Ես բնաւ տարբերութիւն մը չեմ տեսներ Քրիս-
տոնէութեան եւ Մազդէականութեան միջեւ: Քրիստոնեաները կը
պաշտեն երեք աստուածներ - Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի: Պարսկ-
ները կը պաշտեն երկու աստուածներ - Որմզդ եւ Ահրեման: Ով կրնայ
ապացուցանել թէ քրիստոնեաներուն աստուածներ ճշմարիտ են եւ
Պարսկներուն աստուածները սուստ: Ես կը խորհիմ թէ այս զանա-
զանութիւնը այն աստիճան աննշան եւ անարժէք Հարց մըն է, բաղ-
դատմամբ մեր առջեւը գտնուած վտանգին, որ յիմարութիւն պիտի
ըլլար յամառիլ Քրիստոնէութեան վրայ, եւ Յազկերտի թշնամու-
թիւնը գրգռել մեր ազգին դէմ: Իմ ազգասիրութիւնս կը պահանջէ որ
շահասիրող եւ իմաստուն քաղաքականութեան մը հետեւիմ: Եթէ իմ
վեհապետ կով մը կը պաշտէ, ես ալ կով մը կը պաշտեմ:

ՎԱՐԴԱՆ, զայրոյթով - Այդ դաւաճանութիւն է ազգին ու իր
կրօնքին դէմ: Դուք հետեւցէք ինչ ընթացքի որ կուզէք, բայց մի աշ-
խատիք համոզելու որ ես իմ կրօնքս փոխեմ: Զեր առջեւ կը յայտա-
րաբեմ՝ աստուածաշնչային մեծ զօրապետ Յետուի նժան՝ թէ ես եւ
իմ տունս երկնի եւ երկրի միմիայն ճշմարիտ Աստուածը պիտի պաշ-
տենք:

ՎԱԶԳԻՆ - Թէեւ ես Հայ չեմ բայց Հայոց հետ ամենասերու յա-
րաբերութիւն ունիմ: Նախ որ իրրեւ բդեշի Վրաց ազգին գաշնակից
եմ Հայոց հետ: Պարտական եմ անոնց կողքին կոռուկու ընդհանուր
թշնամիին դէմ: Յետոյ ըլլալով ամուսինը մեծն Վարդանայ դստեր,
առաքինափայլ Շուշանիկի, կը սիրեմ Հայ ազգը իմ ազգու եւ կը
նոյնացնեմ ինքինքս անոր հետ: Սակայն ստիպուած եմ խոստովա-
նելու որ այս ինդրոյն մէջ համակարծիք չեմ իմ սիրելի աներոշ: Իմ
տեսակտս բոլորովին տարբեր է: Դիմում կընեմ մեր քաջ զօրավա-
րին եւ ձեզի բոլորիդ, եթէ ոչ ազգին, զոնէ մեր ընտանիքներուն սի-
րոյն համար համակերպինք վայրկեանին պահանջին: Ինչո՞ւ գոցենք
մեր աչքերը իրողութեան առջեւ: Ոչ դուք առանձին եւ ոչ ալ Հայոց,
Վրաց եւ Աղուանից միացեալ բանակները կարող են դիմադրելու Պար-
ուից անհամար րիւրաւորներուն: Եթէ պարտուինք պատերազմի դաշ-
տին վրայ ուր պիտի մնան մեր կիները, աղջիկները եւ մանուկները:

Դուք կը խորհիք թէ իրրեւ անվեհեր պատերազմիկներ, եւ անյող-
դողդ հաւատացեալներ, թէ իյնաք զէն ի ճեռին, պիտի ընդունիք
մարտիրոսաց փառաւոր պատիկա: Բայց ատիկա տեսակ մը անձնասի-
րութիւն է, որմէ զգուշանալու ենք: Մեր զինուորական փառքին հա-
մար չզոհենք մեր նուիրական օճախները: Քրիստոնէութիւնը պահպա-
նելու ջանքը եթէ մեր զինուոր պարտութիւնը յառաջ պիտի բերէ, որուն
զրեթէ տարակոյս չունիմ, արդիւնքը մեր փափաքածին ճիշդ հակա-
ռակը պիտի ըլլայ: Թշնամին տէր պիտի դառնայ մեր երկերներուն,
պիտի իւրացնէ մեր զաւակները եւ զանոնք կրթէ Մաղթէական կրօն-
քին մէջ: Միհյն զինուոր զօրութեամբ չէ որ մարդ կրնայ իր երկիրը
պաշտպանել, կան նաեւ իոհեմ եւ աւելի ապահով գիւանագիւտական
միջոցները, որոնք այժմ մեր առջեւը կը գտնուին: Հետեւաբար ես
կառաջարկեմ որ այս վերջին կերպը որդեգրենք, տեղի տանը Յազ-
կերտի պահանջներուն, գոնէ առ երեսս, եթէ չենք կրնար անկեղծօ-
րէն ընդունիլ Դենիմազդէզը, եւ խաղաղութեամբ մեր տուները վե-
րադառնանք:

Միւս նախարարները ձեռք վերցնելով - Շիտակ է Վազգէնի ըսածը,
տեղի տանք, եւ հեռանանք ասկէ:

ՎԱՐԴԱՆ - Ով դու վատասիրոտ Վազգէն, անարժան որդի մեծն
Աշուշայի: Կամաչեմ քեզ իրը փեսայ ճանչնալու: Իմ դուստր Շուշա-
նիկի մաքուր սրտին մէջ Քրիստոսի սէրը խորապէս արմատացած է.
դուն ինչպէս կը համարձակիս ուխտադրութ ըլլալ եւ տակաւին կե-
նակցիլ անոր հետ: Եւ դուք, ով Հայ նախարարներ, Դուք, որ մեր
նախնի դիւցազնց շառաւիղներն էք, ինչու այսպէս կը թուլանաք,
կը վատասարտիք վտանգի տղծէ: (Բոլորը լուութիւն կը պահեն: Վար-
դան տեսնիլ տեսնող մարդու մը պէս հեռու նայելով, ոտքի կելլէ ես
կը շարունակէ): Ահա արդէն կը տեսնեմ փոթորիկը որ կը մօտենայ
իմ սիրելի հայրենիքին: Հորիզոնին վրայ լեռնակուտակ ամպէր կը
զիզուին: Արեւուն ճառապայտները այդ սեւ ամպէրուն մէջէն սողու-
կելով դաշտերը կարմիր կը ներկնեն: Պատերազմի ժխորը արդէն ա-
կանջիս կը հասնի: Սուրերը կը չողան, նիզակները կը շառաչեն, նե-
տերը կը սուլին, բանակներու գլորիւնը օգը կը թնթացնէ: Զարկէք
Հայ քաջեր, համածեցէք թշնամին, բռնեցէք վատ դաւաճանները:
Յաղթանակը մերն է: Մահուամբ կնքենք ճշմարտութիւնը: Ապրի
Հայաստան, անազարտ մնայ Քրիստոնէական հաւատքը: ... Ահ, ով
է այդ զոր կը տեսնեմ, կուիկ եռ ու զեռին անդին, ընկծուած, մութ
բանտի մը մէջ շլթայուած: ... Շուշանիկ, Շուշանիկ, դուստրն իմ
սիրելի, հարսն Քրիստոսի, ախոյեան հաւատքի, հետեւէ անվրէպ

Հօրդ կարմիր շաւիղին : (Կիյնայ աքռոին վրայ, երազէն արքնցած մարդու մը պէս տարտամօրէն իր շուրջը դիտելով) :

Յազկերտ եւ Միերներսեն ներս կը մտնեն :

ՅԱԶԿԵՐԸ - Կը տեսնեմ ձեր գէմքին վրայ հաւանութեան նշանը : պատրաստ էք համակերպելու :

ՎԱՍԱԿ - Այո, մեծդ Յազկերտ, Արքայ արքայից, կը տեսնենք Հիմա թէ մեր քահանաներուն ցարդ սորվեցուցած վարդապետութիւնները յիմարական եւ սոստի բաներ են : Ի սրտէ կը հրաժարինք անոնցմէ եւ կընդունիք Դենիմաղդեղը :

ՅԱԶԿԵՐԸ - Լաւ, ուրեմն, պիտի վարձատրուիք : Միհրներսէն, հրաման ըրէ մեր գանձապետին որ առատ նուէրներով պատուէ մեր հաւատարիմ հպատակները :

ՎԱՍԻԿՆ - Խնեզինենին, եկած ոտքի կը ցանկէ - Այն օրէն ի վեր որ, ձեր ծառայութեան մէջ՝ մտանք, իմ նախնեաց այս թագաւորութեան մատուցած հպատակութիւնը եւ աշխատութիւնը դուք քաջ գիտէք, զանոնք մի ըստ միրջ տեղեկագրելու կարիք չկայ :

Իսկ ես, թէպէտ շատ նուազ եմ քան իմ նախնիքս, սակայն մտադրած էի իմ կարողութեան չափովը ձեր միտքը հաճեցնել արդար աշխատութիւններով, եւ ուր որ զացի ձեր հրամանով՝ ոյժիս ներածին չափ, հաւատարմութեամբ կատարեցի պարտականութիւններս, ինչ-պէս որ տեսան ձեր զօրագլուխները ու իմ ընկերներս :

Բայց եթէ մինչեւ Հիմա կատարած գործերս գովեստի ու գնահատութեան արժանի չեղան, որոշած եմ, ասկէ վերջ, ջանալ՝ բոլոր զօրութեամբ եւ ոյժով եւ Աստուծոյ օգնութեամբը, գործել այնպիսի զործ մը, որուն համբաւը պիտի պատմուի ոչ միայն ձեր Արեաց երկրին մէջ, այլ Բիւզանդիոնի կայսերական դրան առջեւ եւ ուրիշ աղերու մէջ՝ մինչեւ յաւիտեան :

Բ. Տեսարան

ՎԱՐԴԱՆԻ ԱՊԱՐԱՆՔԸ

Դիստիկ Տիկին, Վարդանի կինը, Շուշանիկ եւ Վարդանոյշ, անոր դրաստրերը եւ ուրիշ կիներ :

ԴԻՏԻԿ - Այս տարածայնութիւնները սիրտս կը ճմլեն : Ես չեմ կրնար հաւատալ թէ իմ տէրս Վարդան ուրացած է Քրիստոսը եւ ընդունած՝ Մաղդէական կրօնքը :

ՎԱՐԴԱՆՈՒՅՆ - Ոչ ալ ես կը հաւատամ թէ իմ ամուսինս Արշաւիր կրնայ երբէք ուկտաղրուժ ըլլալ : Եթէ երբէք տեղի տուած է ստիպումի՝ անպատճառ իր սիրելեաց կեանքը ազատելու համար է : Անդամ մը որ ազատ արձակուի եւ իր բնաշխարհը վերադառնայ իր վրայէն պիտի թօթափէ բռնակալին շռայլած պատիւները եւ զինու զօրութեամբ պաշտպանէ մեր հայրենիքը :

ՇՈՒՇԱՆԻԿ - Ախ, երանի թէ ես ալ կարող ըլլայի ձեղի պէս խօսիլ իմ ամուսնոյս նկատմամբ : Վազգէն միշտ թոյլ գտնուած է իր կը-րօնական համոզումներուն մէջ : Զեմ ըսեր թէ անհաւատ է, բայց կը-րօնասէր ալ չէ : Աշխարհային բաներու աւելի կարեւորութիւն կուտայ : Կը վախնամ թէ կամաւ ընդունած է Յազկերտի առաջարկը :

ԴԻՏԻԿ - Վազգէնի ընթացքը ես բնաւ չեմ հաւանած : Գեղ անոր հետ ամուսնացնելիք ետքը միայն հասկցանք ինչ վայրագ բնաւորութեան տէր ըլլալը : Սիրելի աղջիկս Շուշանիկ, պէտք է շատ զգուշութեամբ վարուիս անոր հետ, ջանա որ գրգոռումի պատճառ չտաս : Ցիշէ իմաստունին խօսքը որ կըսէ մեղմ պատասխանը բարկութիւնը կիջեցնէ :

ՎԱՐԴԱՆՈՒՅՆ - Բայց, ես կը կարծեմ թէ Շուշանիկ չափազանց թոյլ կը գտնուի Վազգէնի խիստ եւ միապետական պահանջներուն առջեւ : Ամէն բանի կը զիջանի, ամէն բանի տեղի կուտայ, կը շփացնէ այդ մարդը :

ԴԻՏԻԿ - Այդպէս մի խօսիր, Վարդանոյշ, չե՞ս գիտեր թէ ամուսնը կնկան զլուխն է : Առաքեալը կըսէ թէ կիները պէտք է հնագանդին իրենց էրիկներուն :

ՎԱՐԴԱՆՈՒՅՆ - Բայց ոչ ամէն բանի մէջ : Եթէ իմ էրիկս զիս բռնադատէ որ Քրիստոսը ուրանամ եւ Պարսից կրօնքը ընդունիմ, կը մերժեմ, չեմ հնազանդիր :

Զինուոր մը ներկայանալով - Աղնուաշուք Տիկիններ, Վարդան Սպարապետը եւ նախարարները հասած են :

Վարդան, Վազգէն, Արշաւիր եւ ուրիշ նախարարներ ներս կը մտնեն :

ԴԻՏԻԿ - Փառք Աստուծոյ : Այս մարմնաւոր աչքերովս ձեզ դարձ եալ կը տեսնեմ : Օրհնեալ ըլլայ Տէրը որ ձեզ պահեց ու ապահով մեզ վերադառնուց : Անդադար ձեղի համար կաղօթէինք :

ՎԱՐԴԱՆ - Այո, սիրելիդ իմ Դիստիկ, Աստուծած մեզ պահեց մարմնաւոր չարիքներէ : Բայց մենք Անոր հաւատարիմ չգտնուեցանք : Ուրացնք Փրկիչը, թէեւ երեսանց : Ես կը նախընտրէի հաւատարիմ մնալ եւ նահատակուիլ անօրէնին ձեռքով, քան այնպէս երեւնալ թէ

Կը վախնամ ու տեղի կուտամ բռնաւորին ստիպումին:

ԱՐՇԱԽԻԲ - Ու, սիրոս կը մորմոքի երը կը խորհիմ մեր հաւատուրացութեան վրայ: Անհամբեր կը սպասեմ որ պատերազմի չեփորը հնչէ եւ զէն ի ձեռին պատիւ մաքրեմ: Զիս մի յանդիմաներ, Վարդանոյշ, որ համակերպեցայ միւս նախարարներուն հետ: Մեր ընտանեկան յարկին ու սիրասուն զաւակներուն սպառնացող վտանգը զիս վատացուց եւ ինկայ: Բայց պիտի կանգնիմ: Այս արատը պիտի սրբեմ, լոււալով գայն Պարսկական արեամբ:

ՎԱԶԳԻՆ - Ինչո՞ւ այդչափ կը վրդովիք, ի՞նչ կայ, ի՞նչ եղած է: Միայն ըթունքներով արտասանուած նախադասութիւնները ի՞նչ արժէք ունին: Պարսկաստանի մէջ Մազդէականութիւնը, Հայաստանի մէջ Քրիստոնէութիւնը: Ուր որ ես այն տեղին յարմարիր: Այս է իմ դաւանութիւնը: Աւելի կարեւորին նայինք:

ՃՈՒՇԱԽԻԿ - Վազգէն . . . Վազգէն:

Ա: Ղեւոնդ ներս կը մտնի - Ողջոյն այս տանը եւ բոլոր Քրիստոսի հաւատարիմ ծառաներուն: Յովակի կաթողիկոսին կողմէ կուգամ ուղղակի ձեզմէ հասկնալու իրողութիւնը, ով սպարապետ, թէ արդեօք ճշմարիտ է հաւատուրացութեան այս գոյժը, որ ամբողջ երկիրը ցնցած ու ժողովուրդը յուսահատութեան եւ սուզի մատնած է: Կըսուի թէ 600 մոգեր Պարսկաստանէն ճամբայ ելած Հայաստան կուղան Դենիմազդեզի օրէնքը սորվեցնելու: Խօսեցէք, կազաչեմ, ստոյդ են այս զրոյցները:

ՎԱՅՐԴԱՆ - Այո, հայր Ղեւոնդ, ամէն ինչ որ լսած էք մասսմբ ճշմարիտ է: Հայ նախարարները դաղտնի խորհրդակցութեամբ որոշեցին առ երեսս համակերպի բռնապետին ու հայրենիք վերադառնալ եւ զէնքի դիմել: Այժմ պատրաստ ենք մեր արեան մինչեւ վերջին կաթելը թափելու ազդին ու եկեղեցին համար:

ԲՈԼՈՐ ՆԵՐԿԱՆԵՐԼ - Կեցէ Հայաստան, կեցէ Հայոց մեծ բապարապետը: Վազգէն միայն արհամարհական ժախտ մը իր դէմքին վրայ անտարբեր կը դիմէ:

Ս. ՂԵԽՈՆԴ - Բայց, զաւակս, չես դիտեր թէ Տէրը ուրանալը մեղք է մինչեւ իսկ երեսանց, ըլլայ վախի կամ սպառնալիքի տակ: Զէ՞ք յիշեր Փրկչին այն խօսքը որ կըսէ, Ով որ մարդոց առջեւ զիս կուրանայ, ես ալ զանիկա պիտի ուրանամ իմ Հօրս առջեւ որ երկինքն է: Կամ միւս հրամանը՝ Մի վախնաք անոնցմէ որ մարմինը կը սպաննեն, ու չեն կրնար հողին սպաննել:

ՎԱՅՐԴԱՆ - Այո, Հայր, կը խոստովանինք մեր մեղքը եւ պատրաստ ենք ընդունելու արժանի պատիժը:

Ս. ՂԵԽՈՆԴ - Այս մեղաց քաւութեան միայն միջոցը այն է որ բոլոր նախարարները իրենց զինուրիները հաւաքեն եւ դիմադրեն թըշ նամիին, եւ իրենց կեանքերուն գնովը պաշտպանեն հայրենիքը եւ մեր ընտանեկան օճախները: Այս է կաթողիկոսին կամքը, զոր ձեզի կը հաղորդեմ, անմիջական գործադրութեանը համար:

ՎԱՅՐԴԱՆ - Արշաւիր Կամսարական, գնա բոլոր նախարարներուն լուր տուր որ անմիջապէս գործի ձեռնարկեն եւ իրենց բանակները շարժման մէջ դնեն: (Արշաւիր կը մեկնի): Վազգէն, դուն ալ գնա՛ քու երկիրդ եւ վտանգի փողը հնչեցուր, եւ ժողովուրդը պատրաստէ մեզի միանալու ընդհանուր թշնամիին դէմ:

ՎԱՅՐԴԻՆ - Ասիկա մեր կոփեր չէ: Մենք չենք ուզեր միջամուխ ըլլալ: Վրաց երկիրը խաղաղութիւն կը վայելէ օգոստոփառ շահնշահի հովանաւորութեանը տակ: Պատճառ մը չունինք մեր տէրերուն դէմ ելլելու: Եթէ անոնք կուզեն որ կրօնքնիս փոխենք, ատկէ դիւրին ինչ կայ, մէկ հանդերձը կը հանենք եւ միւսը կը հագնինք: Մենք մոլեւ ունդութիւնը կատենք: Դաւանութեան որեւէ մէկ տեսակը մեզի կը պատշաճի: Կրօնքի համար արիւն թափելը յիմարութիւն է: Կրօնական պատերազմը անցեալին մէջ մեծ նախճիրներ գործած է: Այդ սիալին մէջ դարձեալ իյնալ չենք ուզեր: Եթէ զուր կուզէք կոռուիլ՝ կոռուեցէք: Մենք ձեռնապահ կը մնանք:

ՎԱՅՐԴԱՆ, (ինքզինք զափելով) - Կը զարմանամ քու այդ բռնած դիրքիդ վրայ, Վազգէն: Միթէ չե՞ս հասկնար թէ Յաղկերտ եթէ մեղքի յաղթէ իր բանակները ձեր վրայ պիտի զրկէ: Պարոիկներուն գործին կուզայ որ Հայոց, Վրաց եւ Աղուանից հետ զատ զատ չափուին: Բաժան բաժան եղած պիտի իյնանք, միացած պիտի յաղթենք: Եթէ կրօնական զգացումներէ զուրկ ես, զոնէ ազգասիրական նկատումներով հարկ է որ միանաս մեզ: Չե՞ս կրնար ըմբռնել թէ միացեալ ոյժերով միայն պիտի կարող ըլլանք թօթափել բռնակալին լուծը մեր վրայէն: Մէկդի Քրիստոնէութիւնը, քաղաքական ազատութեան չէ՞ք բաղձար, միշտ կուզէք սորուկ մնալ Յաղկերտի:

ՎԱՅՐԴԻՆ - Մենք որգեղբած ենք համակերպելու քաղաքականութիւնը: Ներկայ պարագաներուն մէջ խաղաղութիւնը պահպանելու լաւագոյն կերպն է:

Ազմուկ դուրսէն, զինուրներ ներս կը խուժեն իրենց հետ բերելով Վասակը՝ քեւերը ետեւէն կապուած: Ղեւոնդ քահանայ կը հետեւի, առանց փիլոնի, գլխարաց, ցիրուցան մորուքով, պատառաստն հանդերձներավ եւ յուզուած:

ՂԵՒՌՆԴԻ - ՔԵզի կը բերենք այս դաւաճանը՝ որպէս զի անոր յարմար պատիժը տնօրինես:

ՎԱՐԴԱՆ - Ի՞նչո՞ւ, ի՞նչ ըրած է:

ՂԵՒՌՆԴԻ - Դենիմազդեզի մոգերը երկրին ամէն կողմերը թարածուած մեր եկեղեցիները կը պղծեն: Կաթողիկոսարան լուր հասաւթէ տաճարին պաշտօնեաները անոր դռները գոցած կընդդմանային կուպաշտից ոտնձգութեան: Երբ կոիւին վայրը հասայ տեսայ թէ մոգերը կը ջանային դռները խորտակելով ներս մտնել: Մեծ բազմութիւն մը հաւաքուած էր յուզուած եւ զրգուած վիճակի մը մէջ: Ուրիշ կերպ չկար, արեան գնովը պաշտպանելու էինք Աստուծոյ սուրբ Տաճարը: Քարերով եւ բիրերով վոնտեցինք թշնամին, որոնցմէ շատերը՝ վիրաւոր կամ մեռած փողոցներուն մէջ փուռւած են: Եւ ահա տէր իմ սպարապետ, Վասակ իշխանը, որ երկրին մարզպանը պիտի ըլլայ, փոխանակ ժողովուրդը պաշտպանելու, թշնամիին կողմէն կը խօսէր եւ մեղ կը յանդիմանէր՝ վայրագ եւ գաղանաբարոյ անուանելով ինքնապաշտպանութեան արարքը: Կաթողիկոսին հրամանն է որ մատնչը պատժուի: Կըսուի թէ Միհրներսէն մեծ բանակով մը մեր երկրին վրայ կը քալէ: Արտաքին թշնամիին դիմադրելէ առաջ անհրաժեշտ է որ ներքին թշնամիները մաքրուին, ազգին ու եկեղեցին դէմ դաւաճանները վերնան:

ՎԱՐԴԱՆ - Ի՞նչ ըսելիք ունիս, ի՞նչ է պատասխանդ: Կը տեսնես թէ քեզ կամբաստանն իբրեւ դաւաճան:

ՎԱՋԱԿ - Կը բողոքեմ, զրպարտութիւն է: Իմ ներկայութիւնս տաճարին հրապարակին վրայ պաշտօնական էր: Իբրեւ մարզպան այս երկրին ստիպուած եմ խաղաղութիւնը պահպանել: Երբ իմացայ թէ մոգերը եւ քաշանաները իբրու հետ բաղխում կունենան, կոիւր վայրը վազեցի անդորրութիւնը վերահաստատելու: Միթէ ես հայ չե՞մ, միթէ Քրիստոսի չե՞մ հաւատար: Ես եկայ որ մեր սուրբ հայրերը պաշտպանեմ: Թէեւ ես զանոնք յանդիմանեցի, այդէ՝ մոգերուն բարկութիւնը մեղմացնելու համար էր, որպէս զի արիւնհեղութիւն տեղի չունենայ: Պատրաստ եմ կեանքս նուիրելու ազգիս ու եկեղեցիս համար:

ՎԱՐԴԱՆ - Քակեցէք կապերը ու արձակեցէք որ երթայ:

ԱՐՇԱԽԻԲԻ - (ներս մտնելով) Բոլոր նախարարները պատրաստ են, իբրեւ զինուորները հաւաքած հրամանիդ կը սպասեն:

ՎԱՐԴԱՆ - Սառուցեցի՞ր թէ ո՞ւր է թշնամին եւ որպի՞սի դիրք բռնած է:

ԱՐՇԱԽԻԲԻ - Այո, Միհրներսէն մեծ բանակով մը եկած հասած է Փայտակարան, Հայաստանի սահմանին վրայ: Ականատեսներ կը հաւաստեն թէ Վասակ ձեզմէ բաժնուելէն վերջ ուղղակի Պարսից հրամանատարին քով դացած է:

ՎԱՐԴԱՆ - Այդպէ՞ս: Թշուառակա՞ն, ստախօ՞ս, դաւաճա՞ն: Կուլտեմ որ ես իմ սուրով զանիկա սպաննեմ, եթէ Հանդիպիմ անոր պատերազմի դաշտին վրայ: Արշաւիր պատգամաւորներ զրկէ նախարարներուն, որ հաւաքուին Արտազ գաւառը, հոն անոնց ցոյց պիտի տամ իրենց բռնելիք դիրքերը: (Արշաւիր կը մեկնի): Բներէք սուրս եւ վահանս (կիմեր անոր սուրը կը կապին): Հիմա պատրաստ եմ ազգիս վրէժը լուծելու: Թշնամիին որչափ տեղի տուինք այնչափ մեր վրայ յիմորտանալ սկսաւ: Պետական հպատակութիւնը չէր բաւեր, հիմա ալ մեր խղճին վրայ բռնանալ կաշխատի: Երբ վիճարանութեան մէջ կը յաղթուի, բիրտ ոյժի դիմում կընէ: Մեր՝ երիտասարդ եւ յանդուզն Գարեգին նախարարը սրով խողխողեց վասն Յազկերտ՝ երբ չկարողացաւ պատասխանել անոր բանաւոր հարցումներուն: Այդ եղած է միշտ վատերու կերպը: Մեծ պատերազմի չփափաքեցանք, բայց երբ թշնամին ասպարէզ կը կարդայ մեզ, թող գիտնայ թէ՝ Հայը կոիւէ չվախնար, պատրաստ է պաշտպանելու իր իբրաւունքները մինչեւ իր վերջին շունչը: Պատերազմներու Աստուծոյն կը յանձնենք մեր դատերը: Սուրբ կը քաշէ, կուտայ Ղետնել քահանային եւ կըսէ: Տէր Հայրը օրհնէ այս սուրը:

Ս. ՂԵՒՌՆԴԻ - Թէեւ մեր Տէրը խաղաղութեան իշխան կոչուած է եւ յաճախ չարութեան փոխարէն բարիք ընել կը յանձնարաբէ, բայց անգամ մըն ալ իր աշակերտներուն ըսաւ թէ ժամանակ պիտի գայ որ թուր չունեցողը իր հանդերձը պիտի ծախէ եւ իրեն թուր մը պիտի գնէ: Այդ ժամանակը հիմա է մեր ազգին համար: Ուրիշ անգամ մըն ալ իր ամբարիշտները Աստուծոյ սուրբ տաճարը կը պղծէին՝ չունենէ խարազան մը շինեց եւ զանոնք դուրս վընտեց: Ահա ես ալ Տէրոջ մէկ իսնարհ ծառան այս սուրբ քեզ կը յանձնեմ որ երթաս անով մաքրես մեր նուիրական երկիրը կուպաշտներուն ոտնձգութիւններէն: Զօրաց Տէրը բազուկներդ հաստատէ, սուրբ հատու եւ ազգու ընէ, եւ իր թեւերուն հովանաւորութեանը տակ պահպանէ եւ պաշտպանէ Հայկական բանակը եւ ազգին ու եկեղեցիին համար մարտնչող անվեհեր հերոսները:

Փողը կը հնչէ եւ Վարդան սպարապետը սուրը քաշած փողի ճայնին կը ենթակի:

ԴԻԾԻԿ - Ով Աստուծած պաշտպան լեր մեր ազգին: Թող արդա-

ըութիւնը յաղթանակէ : Հովանի ըրէ հզօր բազուկներդ Հայկական բանակին փրայ :

ՎԱՐԴԱՆՈՅՑ - Տիկնայք փափկասունք Հայոց աշխարհի, դուք որ փայփայանքներով եւ գդուանքներով մեծած, գործերու եւ կակուղ փողցներու վրայ կը նստէիք եւ գահաւորակներով կը պտտէիք, հանեցէք ձեր կոչիկները եւ բոկոտն յաճախեցէք աղօթքի տուները, հոն ուխտելով անձանձրոյթ խնդրուածքներ մատուցէք Տէրոջ որ կարող ըլլանք յաղթել թշնամւոյն : Մոռցէք ձեր կանացի տկարութիւնը եւ արիստիրա եղէք հոգեւորի պատերազմի մէջ, ինչպէս մեր այրերը անվեհներ են երկրաւոր պատերազմի մէջ : Մտէպ աղօթքի կեցէք, մինչեւ որ երկնից դռները բացուին եւ սուրբ հրեշտակները վար իշնեն դորացնելու մեր քաջ մարտիկները, պաշտպանելու մեր երկիրը եւ փրկելու մեր աղջը :

Ժխոր դուրսը : Զինուորներ ներս կը բերեն Կարմիր Վարդան, վիրաւոր ախինուայ եւ մահամեծ : Բազմոցին վրայ կը պառկեցնեն :

ՎԱՐԴԱՆ - (գլուխը վեր առնելով՝ դողդոցուն բայց հաստատ ձայնով կըսէ) . Հայեր, շարունակեցէք պայքարը : Մեր դատը արդարութեան դատն է : Յամառ յարատեւութեան մէջ կը դանուի մեր փըրկութիւնը : Հայ աղջը պիտի չմեռնի որչափ ատեն որ կը դանուին անոր համար իր արինը թափելու պատրաստ քաջերը : Յօժարութեամբ կընեմ այս գերազոյն դոհողութիւնը : Կուրօրէն չէ, այլ գիտակցաբար նետուեցայ այս անհաւասար կոխւին մէջ, ցոյց տալու արահետը ապագոյ սերունդներուն, որպէսզի հետեւին իմ քայլերուս : Մի իշնայէք ձեր կեանքը : Ինչպէս որ նախնի իմաստուններէն մին ըսած է . Մահը չհասկցուած մահ է, մահը հասկցուած անմահութիւն է : Այս որ մահուան ինչ ըլլալը չգիտեր, մահէ կերկնչի, իսկ ան որ մահուան ինչ ըլլալը դիտէ անկէ չվախնար : Կը մեռնի :

(Վարագոյր)

Գ. ՏԵՍԱՐԱՆ

ՇՈՒՇԱՆԻԿԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ

ՇՈՒՇԱՆԻԿ - Սրտիս դաղտնի ծալքերուն մէջ կը զգամ թէ Հայրենիքս վերասին տեսնելու քաղցր հրճուանքէն յաւէտ զրկուած պիտի մնամ : Տարագրեալի մը խորհուրդները զիս կը համակեն, անձանօթ եւ մութ ապագայի մը մղձաւանջը հոգիս կը ճնշէ : Ոչ, չեր կընար ինքինքս յարմարցնել այս օտար միջավայրին :

Թուի ինձ այս երկրին մէջ : Ժողովուրդն է օտար, լեզուն է օտար, կրօնքն է օտար : Հին, հին յիշատակներ հոգիս կը խոռվէն, եւ զիս կը քաշեն դէպի ծննդավայրն իմ պաշտելի : Եթէ Վազգէն գոնէ մի քիչ համակրական վարմունք ունենար ինձ հանդէպ, պիտի : մեղմանար անշուշտ դառն կացութիւնը որուն մէջ կը դանուիմ : Բայց հիմա զաւակներէն ի զատ միիթարութեան եւ սփոփանքի միջոց մը չունիմ : Կուիստեմ Աստուծոյ առջեւ հաւատարիմ մնալ ազգիս ու կրօնքիս :

Մնաս բարեաւ, ով իմ Հայրենիք, երկիր դրախտավայր, որ քու ծոցիդ մէջ կը պահէս իմ նախահայրերուս ինկելի նշխարները :

Մնացէք բարեաւ, Արեւ ու Լուսին, որ կը ցոլացնէք ձեր ճաճանչները իմ հօր եւ հազարաւոր նահատակներու գերեզմաններուն վրայ :

Մնացիր բարով, ալեւոր Մասիս, որ մեր գեղածիծաղ այգեստաններուն եւ բուրումնաւէտ անդաստաններուն ընդմէջ կանգնած՝ իբրեւ կոթող կը վկայես Հայ դիցազանց քաջագործութիւններուն դարէ ի դար :

Մնաք բարեաւ, իմ սիրուն հայրենի թոչուններ, շարունակեցէք ձեր հոգեզմայլ գեղգեղանքներովը փարատել վիշտը Հայ մայրերուն, եւ սփոփիլ սրտերը Հայ տառապեալներուն :

Մնաս բարեաւ, Մայր Հայաստան, պաշտպան հայրենեաց, ելիր, կանգնէ, կանչէ քու սիրելի զաւակունքը քու չուրջ, եւ առաջնորդէ զանոնք նոր ասպարէզներու, նոր պայքարներու, նոր յաղթանակներու, մինչեւ որ անդամ մըն ալ հորիզոնէն վեր բարձրանայ հայկական արեգակը իր նախկին փառաւորութեամբը :

Մայր Հայաստան կը մօտենայ, ներմակներ հազած եւ գլուխը շուշանազարդ պառկ մը դրած :

Մայր Հայաստան -

*Ե՛ր հեռանաս քո ժայրենի աշխարհից,
Կարօտ թողուս ոերտ բարեկամք քեզանից ,

Շշամիկ իր չորս զաւակները (երեք մանչ եւ մէկ աղջիկ) իր շուրջ կը հաւաքէ եւ կերգէ՝ «Լուց-Ամպերը եկան ծածկեցին» ...

ՇՈՒՇԱՆԻԿ - Ոչ, սոսկալի էր այն օրը երբ հայրս Վարդան պատերազմի զաշտէն տուն բերին : Մարմինը ամէն կողմէ խոցոտուած էր նիզակի եւ սուրի հարուածներով : Բայց տակաւին կապրէր : Մեռնելէն առաջ կտակ ըրաւ Հայ աղդին որ պայքարը շարունակեն : Ձեր կւանքը մի ինայէք, կըսէր, մինչեւ որ պազը աղատի անօրէնին բռնակալութենէն :

*Բնդորիմակուած ժողովրդային երգարանին :

ՄԵԾ ՄԱՆՉԼ — Մայրիկ, ինչո՞ւ այդ մեծ պատերազմը մղուեցաւ.
Պարսից դիմ:

ՇՈՒՇԱՆԻԿ — Որովհետեւ Պարսիկները կը բանակատէին մեզ որ
Քրիստոսի լոյս կրօնքը թողոմք եւ իրենց խաւարամիտ կրակա-
պաշտութիւնը ընդունինք:

ՄԵԾ ՄԱՆՉԼ — Ես անդամ մը լոեցի որ մեծ հայրս Վարդան գո-
վեստով կը խօսէր Սուրբ Սահակի վրայ: Ո՞վ է Սուրբ Սահակ եւ ի՞նչ
դործեր կատարած է:

ՇՈՒՇԱՆԻԿ — Սուրբ Սահակ հօրս Վարդանի մեծ հայրն է: Անի-
կա Սուրբ Մեսրոպի հետ միասին Հայկական դիրերը հնարեց եւ Աստ-
ուածաշունչը թարգմանեց:

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՆՉԼ — Մայրիկ, ես կը փափաքիմ մեր մեծ հաւուն
Սուրբ Սահակի պէս գիտնական մը ըլլալ:

ՄԵԾ ՄԱՆՉԼ — Ոչ, ես կուգեմ մեր մեծ հայրիկին նմանիլ, Քաջն
Վարդանի պէս սպարապետ մը ըլլալ եւ ազգին ու Քրիստոսի համար
պատերազմիլ:

ՎԱԶԳԻՆ ՆԵՐՍ ԿԸ ՄՏՆԷ — Ի՞նչ է այս: Նորէն իմ անմեղ մա-
սուկներուս միտքերը կը թունաւորես քու սուտ ու պատիր պատմու-
թիւններովդ: Քեզի պատուիրած եմ որ զաւակներուս չորվեցնես
քու կրօնքդ եւ ոչ ալ խօսիս անոնց Վարդանի եւ Սահակի վրայ: Անոնք
կրնան քեզի համար կարեւորութիւն ունենալ, որովհետեւ անոնցմէ
սերած ես, բայց իմ քով յովտի մը չափ արժէք չունին: Վարդան երա-
զատես մըն էր, սնոտի դատի մը համար յիմարաբար նահատակուե-
ցաւ: Եթէ խելք ունենար պիտի համակերպէր Շահնշահի կամաց եւ
մեծ փառքերու արժանանար: Զրիաբար ինկաւ, պատերազմի դաշտին
վրայ՝ որով ինքն ալ իրեն պաշտպանած դասն ալ յաւէտ կորսուեցաւ:

ՇՈՒՇԱՆԻԿ — Դուն կը սխալիս, Վազգէն, եռթ կըսես թէ մեր
սուրբ նահատակներուն հետ ազգային դատն ալ կորսուեցաւ: Վստա-
եղիր թէ անոնց թափած արիւնը ի զուր պիտի չըլլայ: Տասին տեղ
հարիւր եւ հարիւրին տեղ հազար քաջեր պիտի ելլեն սկսած դործը
շարունակելու:

ՎԱԶԳԻՆ — Աւելորդ խօսքեր մի խօսիր Շուշանիկ: Մանաւանդ
չեմ ուզեր որ տղաքս ցնորամիտ գաղափարներդ լսեն: (Տղայոց դառ-
նալով) Ելէք, դուրս գացէք, խաղացէք: Կարեւորութիւն մի տաք ձեր
մօր խօսքերուն: (Տղայք կը մեկնին):

Ես քեզ դարձեալ կը յայտարարեմ որ այլ եւս չյամառիս: Թող
տաս այլ համոզումներդ, հնազանդիս ամուսնոյդ եւ ընդունիս անոր
կրօնքը: Ես ինչ բանի որ կը հաւատամ կը պահանջեմ որ կինս ու զա-

ւակներս ալ նոյն բանին հաւատան: Իմ աստուածներս քու աստուած-
ներդ են: Նոյն տան մէջ երկու կրօնք չկրնար գոյութիւն ունեալ:
Վերջին անգամ ըլլալով կազդարարեմ որ ուշարերիս, եւ այլեւս այս
վէճերուն տեղի չտաս: Հակառակ պարագային հաստատապէս կըսեմ
թէ պիտի ստիպուիմ խիստ միջոցներու դիմել:


ՇՈՒՇԱՆԻԿ — Աստուածային պատուէրին համաձայն քեզի կը
հնազանդիմ ամէն բանի մէջ: Բայց կրօնական խնդիրներու նկատ-
մամբ ազատ եմ: Դուն իրաւունք չունիս զիս բռնադատելու որ խղճիս
դէմ գործեմ: Զեմ լքեր, ոչ, չեմ կրնար լքել այն սուրբ հաւատքը,
որուն համար հայրս նահատակուեցաւ եւ հաւատապեցաւ: Ես չեմ
երկնչիր քու սպասնալիքներէդ: Ո՞չ բանուը, ո՞չ հալածանքները, ո՞չ
չարչարանքները կրնան զիս չեղեցնել ճշմարտութեան շալդէն: Կը
մոռնաս թէ այս երակներուն մէջ Հայու արիւն կը հոսէ, եւ դուստրն
եմ Վարդան Մամիկոնեանին: Այս կանացի կուրծքիս ներքեւ անվեհեր
սիրա մը կայ որ ազգիս եւ կրօնքիս համար կը բարախէ:

ՎԱԶԳԻՆ — (Հեգնական ծիծաղով): Կը կարծես թէ պիտի կարե-
նա՞ս քու այդ բարբաջանքներովդ զիս շալդէն: Ազգովդէ եւ նախնիք-
ներովդ կը պարձենաս, հա, հա, հա: Տեսնենք թէ անոնք պիտի զան
քեզ իմ ձեռքէս առնելու: Ինծի Վազգէն կըսեն, Վրաստանի բղեշիը,
մեծն Աշուշայի որդին: Այս տան մէջ իմ կամքս պիտի գործադրուի:
Քեզի կէս ժամ միջոց կուտամ որոշելու: Ատկէ վերջ եթէ տակաւին
յամառիս, գիտեմ թէ ինչպէս վարուելու եմ յիմար եւ անզգամ կնոջ
մը հետ: (Կը մեկնին):

Շուշանիկ՝ քանի մը վայրիկեան խոր մտածութեան մէջ ընկլմած-
նով Աստուած ինծի գորութիւն տուր որ կարենամ դիմադրել այս մեծ
փորձութեան: Մահէ չեմ վախնար, տանջանքը երկիւղ չազդեր ինձ.
միայն կը սարսափիմ, երբ կը խործիմ, որ չար ըրոպէի մը մէջ, տկա-
րութեան նոպայի մը պահուն, տեղի տամ այլ անագորոյն եւ անստ-
ուած մարզուն, եւ ուրանամ սիրելի Փրկիչս, որ, ոհ, ինձ համար իբ
պատուական կեանքը զոհած է:

ԶԱՅԻԿ, Վազգէնի եղբայրը ներս կը մտնէ: Շուշանիկ քեզի հա-
մար սիրտս կը ճամփի: Ամուսինդ ծայր աստիճան գայրացած է: Մահ
կը սպասնայ եթէ տեղի չտաս: Դիտես թէ ինչ վայրագ բնաւորու-
թեան տէր է: Կը իղճամ քու վրայ: Արդեօք կարելի չէ՞ որ համա-
կերպիս, գոնէ առ երեւոյթս, մինչեւ որ բարկութիւնը իշնայ: Դուն
նորէն գաղտնի քու Տէրդ պաշտէ:

ՎԱԶԳԻՆ ներս կը մտնէ, (Զայիկ կը հեռանայ) — Ժամանակը
Մացաւ: Վճռելու ատենք համար անդամ գլուխդ եկա՞ւ, որոշեցի՞ւ:



ՇՈՒՇԱՆԻԿ – իմ խելքս միշտ գլուխս է : Արդէն որոշած եմ , փոփոխութիւն մը չկայ : Մանկութենէս ի վեր պաշտած եմ այն Աստուածը , զորս հայրս Վարդան եւ հաւս Սուրբ Սահակ պաշտեցին : Միայն մէկ Աստուած կայ , Արարիչ երկնի ու երկրի , որ մեզ փրկելու համար աշխարհ զրկեց իր Միածին Որդին Յիսուս Քրիստոսը : Այս հիման վրայ կը մնամ հաստատ եւ անդրդուելի : Տէրը ինձ օգնական :

ՎԱԶԳԻՆ , զարնելով .– Անպիտան կնիկ , ի՞նչպէս կը համարձակիս իմ ներկայութեան խև այդ խոստովանութիւնը ընել : Քեզի պիտի սորվեցնեմ թէ ինչ ըսել է ինծի հակառակիլ : (Կը կապէ թեւերը եւեւէն եւ կը սկսի հարուածել) : Ուրացիր լկոի կնիկ , ուրացիր Քրիստոսդ : Դաւանէ թէ Որմիզդ եւ Ահրիման ճշմարիտ աստուածներ են : Հսէ թէ Աստուածաշունչը սուտ է :

ՇՈՒՇԱՆԻԿ – Ոչ , չեմ ըսեր : Ամենեւին չեմ ուրանար Փրկիչս : Աստուածաշունչը սուրբ գիրք է , ճշմարիտ Աստուածոյ մեղի տուածմիմիայն յայտնութիւնն է : Բոլոր միւս զրքերը սուտ են եւ դեւերու դորժ :

ՎԱԶԳԻՆ նորէն կը զարնիւ .– Անիծեալ , անզգամ , շանզաւակ , Ահրիմանը հոգիդ տանի : (Ուժով կը զարնէ) :

ՇՈՒՇԱՆԻԿ կիյնայ եւ լալով կաղերսէ .– Գթութիւն , ոչ , գթութիւն , կը սպանես զիս : Մարմնոյս վրայ ողջ տեղ չմնաց : Հերիք է կաղաչեմ : Հիմա կը մեռնիմ :

ՎԱԶԳԻՆ վրան կը յարձակի որ զինքը խոնդիւ .– Մեռիր , սատկիր , ով պիտի ազատէ քեզ իմ քեռքէս :

ՇՈՒՇԱՆԻԿ բարձր ճայթով կը պոռայ .– Օգնութիւն :

ԶՈԶԻԿ ներս կը վազէ .– Ի՞նչ կընես Վազգին : Պիտի մեռցնե՞ս այս խեղճ կինը : Ձեռքդ ետ քաջէ , եթէ ոչ կը զարնեմ :

ՎԱԶԳԻՆ վեր ցատկելով .– Դուռ ի՞նչ կը խառնուիս մեր ընտանեկան գործին : Դուրս ելիր , անպիտան լակոտ : Կուզե՞ս որ քեզի ալ դաս մը սորվեցնեմ :

ԶՈԶԻԿ սուրը կը քաշէ , Վազգին ալ նոյն կընթափական գործին : Կը մենամարտին անդին կը անունած կը անունած կը անունած :

Վարագոյր

Դ. ՏԵՍԱՐԱՆ

ՈՒՓՐԵԹԱՅՑ ԲԱՆՏԸ

Շուշանիկ շղթայակապ , ցնուտիներ հազար , մուր ու խոնաւ ղնդանի մէջ երեսին վրայ ինկած կը հեծէ : Դժուարութեամբ կը դառնայ , կը նստի գետնին վրայ եւ կը ծնրադրէ :

ՇՈՒՇԱՆԻԿ – Աստուած իմ , Աստուած իմ , ինչու կը թողուս որ այսպէս չարչարուիմ : Բայց ոչ գանգատ չունիմ : Բնդհակառակը չնորհակալ եմ քեզմէ որ զիս արժանի կընես Քրիստոսի համար տառապելու : Կաղաչեմ , ով Տէր , համբերութիւն եւ զօրութիւն տուր մինչեւ ի մահ հաւատարիմ մնալու , որպէսզի մարտիրոսութեան փառաւոր պասկը ստանալու կարող ըլլամ : Տար զիս չուտ քու քով , ով Փրկիչ , որ անգամ մըն ալ միանամ իմ սիրելի հօր եւ տեսնեմ անոր երեսը : (Ուժասպան երեսին վրայ կիյնայ : Յանկարծ գլուխը վեր վերցնելով) – Ոչ , ով է այդ որ կը շարժի մթութեան մէջ : Լուսափայլ երեսոյթ մը կը տեսնեմ : Հայրս է , հայրս է : Կը ժպտի : Զիս կը կանչէ : Կուզամ , հայրիկ , շուտ կուգամ :

ՎԱԶԳԻՆ պատուհաննեն նայելով .– Տակաւին ողջ ես , թշուառական : Կըսեն թէ կիները կատուի պէս եօթը հոգի ունին , այդշախ տանձանքներէ վերջ տակաւին կապրի : Որո՞ւ հետ կը խոսէիր : Հա՞յրդ կը կանչէիր : Ան ալ քեզի պէս ցնորած էր : Տեսնենք թէ պիտի զայ քեզ ազատելու : Դարձեալ աղօթէ : Հա , հա , հա : (Կը մեկնին , ձայնը հեռուելու կուգայ) :

ՇՈՒՇԱՆԻԿ – Խեղճ , մոլորած ամուսինս : Իր բոլոր մեղքերուն վրայ կնասպանութեան մեղքն ալ կաւելցնէ : (Վազգին պատուհանի առջեւ կուգայ առանց Շուշանիկի երեւելու) : Ներէ անոր , ով Փրկիչ Յիսուս , Վազգին չգիտեր թէ ինչ կընէ : Լուս անոր մեղքերը քու արեամբ , Տէր , եւ փրկի զանիկա : Մանաւանդ սպանութեան այս ոճիրը մի սեպեր անոր (Կիյնայ) :

ՎԱԶԳԻՆ ներս կը վազէ .– Ի՞նչ կըսէիր , Շուշանիկ , ինծի համար աղօ՞թք կընէիր . . . որ մեղքե՞րս ներուին : Ոչ , այս ինչ է որ ըրած եմ : Շուշանիկ , Շուշանիկ , մի մեռնիր , ետ եկուր , ներէ . . . (Շուշանիկ հոգին կաւանդէ Վազգինի թեւերուն մէջ) :

Վարագոյր

ՀՀ Ազգային գրադարան



NL0335091

25725

Ch 8.